

# ԾԱՂԻԿ

## ՄԱՆԿԱՆՑ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

### Դաստիարակութեան եւ Կրթութեան

ԽԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՑ կը հրատարակուի ամէն ուրբար օր, ի բաց առեալ Յունիս եւ Յուլիս ամիսները՝ Տաճանորդագինն է ԿԱՆԴԻԿ, Պօլսյ եւ զառաւուց նաևսար, Տաճանախայ 50 դինեկն. նինգամանայ 25 դանեկն, Երկու եւ կիսամինայ 45 դանեկնան. Այլ Երկրաց նաևսար 12 մրեմ; Խրաբանչիւր քիւր կ'արձ; 50 փարա: Գաւառնեւէն դրումարուղը ալ կ'ընդունուի: Տաճանորդագրութեան նաևսար դիմել առ Տեօրէն-Խմբագիւր Մինրան լուսանազ, իսկի Զապյիէ նաստեսի քիւր 61, Նօմն կ. Պերպէտվամի տպարանը:

### ՏԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

ՆՈՐ ՀՆԹԱՑՔ

ՍՐՅԱՋԵՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ<sup>(1)</sup>

Դ. Ա. Ռ.

ՄԱԿԱԿԱՆ

Ուսուցիչ. Պատոմէ Մովսէսին ծնունդը, Եգիպտացւոց մէջ վարած կեանքը և Եգիպտոսէն ելնելը:

Աշակերտ . . . . .

Ուս. Ի՞նչ կը գիտես այս պատմութեան մէջ:

Աշ. Կը գիտեմ աստուածային նախախնամութեան զարմանալի ընթացքը որ կը վարէ այնչափ բարութեամբ և իմաստութեամբ մեր կենաց բոլոր գէպքերը: Կը զարմանամ նաև Մովսէսի մօրն ունեցած վատահութեան վրայ առ այս նախախնամութիւնն: Նա կը թողու իւր սիրեցեալ որդին ջուրերուն

վրայ համոզուած ըլլալովոր Աստուած իրեն պիտի օգնէ: բնոււ չը խարուեցաւ իւր յուսոյն մէջ: Այսպէս Աստուած չը թողուր զանոնք որ իրեն կը գիմեն և որ կը սլաղատին հմա ի բոլոր որտէ:

Ուս. Հիրէ՛ քու դատասասանդ Մովսէսի ընթացքին վրայ, որ կը թողու Փարաւոնին պալատը երթալու Եգիպտացիներուն հետ բնակելու համար:

Աշ. Մովսէս անձնուիրութեան և վեհանձնութեան մեծ օրինակ մը կուտայ մեզ, նախամեծար համարելով իւր հայրենակցաց տառապանքները քանթէ մնալ արքունեաց մէջ և հոն վայեկել արքայորդւոյ մը վայելուչ պատմիներ: Նա մեզ ցոյց կուտայ նաև թէ Աստուածմէ ետքը հայրենիքը մեր սրուտերուն մէջ պարափ ասաջին տեղը բռնել:

Ուս. Ամէն ատեն ազգասիրութիւնը եղաւ շարժառիթ բաղում գեղեցիկ և ազնիւ գործերու: Ո՛րչափ մարդիկ երբեմն մեր ազգին մէջ նուիրեցին իրենց ազգին ինչ որ ունէին: Առանց ազգասիրութեան չկայ առաքինութիւն, չկայ ճշմարիտ տաղանդ: Սիրէ՛ ուրեմն, զաւակս, ազդդ: ամենէն յառաջ անոր թողլ ըլլան քու սիրուդ և միտքդ: Անշուշտ կը հասկնաս որ, այս խօսքերով, քենէ

կը պահանջեմ քու ազգդ նախամեծար համարելու սէր մը . վասնզի քրիստոնեայ մը չպարտի մոռնալ թէ բովանդակ աշխարհ իւր հայրենիքն է և թէ բոլոր մարդիկ իւր եղբարքն են :

Խօսէ՛ Եգիպտոսի տասը հարուածներուն , կարմիր ծովէն անցնելուն , տասնաբանեայ պատուիրանաց և Խարայէլոց անապատին մէջ ունեցած կեսնքին վրայ :

Աշակերտ ։ ։ ։ ։ ։ ։ ։ ։

Ուս . Ի՞նչ կը խորհրդածես Եգիպտոսի տասն հարուածներուն վրայ :

ԱՅ . Երբ ազգերը ինքզինքնին յանցաւոր կ'ընեն մեծամեծ անօրէնութիւններ գործելով , Աստուած անոնց պատուհաններ կը զրկէ զանոնք պատժելու համար :

Ուս . Դեռ այսօր Փարաւոնի ժամանակին պէս Աստուած կը զրկէ մարդոց աղէաներ կամ հասարակաց և կամ մասնաւոր , անոնց սիրտերը նիտիսելու համար , և զանոնք նորէն առ ինքն ճգելու համար : Ո՞րչափ մեղաւորներ իրենց զգաստութիւնը կը պարտին բազդի կորստեան մը , հիւանդութեան մը , և կամ սիրեցեալ մէկու մը մահուան : Երբ Աստուծոյ ձեռքը կը ծանրանայ մեր վրայ , ձանչնանք թէ հօր մը ձեռքն է այն որ կը պատժէ զմեզ , զմեզ սիրելուն և մեզ բարիք ուզելուն համար . Խուլ չի մնանք թշուառութեան սրտայսզ ձայնին առջև , և Փարաւոնին պէս մեր սիրտը չկարծրացնենք . վասնզի այն ատեն իրեն պէս պիտի վախնանք զայրացեալ Աստուծոյ մը սոսկալի վրէժինդրութենէն : Կարմիր ծովէն անցնիլը մեծ հրաշք մ'է , դժուար է այս բանին հաւատալը :

ԱՅ . Ո՞չ , այս հրաշքը զմեզ զարմացնելու երեսյթ՝ մը չունի : Նա որ աշխարհը ստեղծեց և ծովուն սահման դրաւ աւազի հատիկ մը ըսելովնմա , տւելի հեռուն չի պիտի երթաս , կրնայ , եթէ ուզէ , ճամբայ մը բանալ ջուրերուն մէջ , բարձրացնելով զանոնք երկու կողմերու վրայ պարապի մը պէս :

Ուս . Պատմէ՛ ինձ տասնաբանեայ պատուիրանը զոր Աստուած տուաւ Մովսէսին Սինայ լերան վրայ :

Աշակերտ ։ ։ ։ ։ ։ ։ ։ ։

Ուս . Աստուած , տղա՛ս , ստեղծեց մարդը բարի , արդար և անմեղ , բայց մեղանչելէն վերջը մոլութիւնները աճեցան սրտին մէջ , չարն յաղթանակեց բարւոյն , կիրքը խզեց

խզմանքն և բանականութեան ձայնը , բնական օրէնքը տկարացաւ տակաւ սրտերու մէջ և գրեթէ ոչնչացաւ : Աստուածայն տաեն վերատին իւր կամքը յայտնեց . նոր օրէնք մը չինեց զոր քանդակեց երկու քարէ տախտակներու վրայ և տուաւ Մովսէսին : Այս երկնային օրինագիրքը կը պարունակէ , տասը պատուէրներու մէջ , մեր ու Աստուած , առ նմանիս և առ անձն մեր ունեցած պարտուց համառօտութիւնը : Եթէ ամէն մարդիկ հաւատարմութեամբ կատարէին այս պատուէրնելով , մարդկային ընկերութիւնը մասամբ իւկի երկնից պատակերը պիտի ներկայացնէր աշխարհի վրայ . պիտի կրնար ի բաց վանել իւր ծոցէն ինչ որ նախատինք է մարդկութեան՝ այսինքն բանտերը և կախաղանները : Դուն , բարեկտուն , մի՛ ընկեր բնաւ Աստուծոյ անհաճոյ գործ մը , միշտ ցոյց տուր ինքզինքդ հաւատարիմ պատուիրանապտէ իւր օրինաց և պիտի ըլլաս երջանիկ , ոչ միայն այս կենաց մէջ , այլ նաև հանդերձելովն մէջ , և պիտի տաս Աստուծոյ գոր սիրոյդ լաւագոյն ապացոյցը . Նա որ կը սիրէ զիս, Ա՛լուէ Յիսուս Քրիստոս , կը պահէ պատուէրներու :

Ի՞նչո՞ւ համար Աստուած կուտայ իւր օրէնքը քարի վրայ քանդակեալ :

ԱՅ . Որպէս զի մարդիկ կարենան զայն կարգալ և տուանոյն պէս չը մնանալ :

Ուս . Խաւարը , որոսումը , փայլակը ընդհանրապէս երկիւղ կ'ազգեն մարդոց . ինչո՞ւ համար Աստուած իւր օրէնքը տուաւ այս ահարկու երկոյթին մէջն :

ԱՅ . Աստուած կ'ուզել այդու փրկարար սոսկում մ'ազգել իւր ժաղովրդեան և իրենց ցոյց տալթէ ինչ խասութեամբ պիտի պատժէր իւր պատուէրները չը պահողները :

Ուս . Իսէ՛ ինձ ինչ որ կը մտածես Եգիպտասուի անսապափին մէջ Հրէից ունեցած ընթացքին վրայ մինչև Մովսէսի մահը :

ԱՅ . Հրէայք եղան փոփոխամիտ , բմբուտ ապերախտ և չար : Մարդ կարդալով անսոնց պատմութիւնը , կը զարմանայ տեսնելով Աստուծոյ կողմանէ այնչափ բարութիւն այնչափ խնամք և անոնց կողմանէ այնքան իրենց պարտուց մուացումը , այնքան պարտազանցութիւն և այնքան սակաւ երախտագիտութիւն :

Ուս . Ի՞նչ դաս կրնանք տոնուլ այն զանազան պատմիմներէն զորս զրկեց Աստուած

իւր ժողովրդեան ի պատիժ իրենց մեղաց :

Ա. Հրամայելով որ քարկոծեն մարդ մը շաբաթ օրը փայտ ժողովելուն համար , Ասուած մեզ ցոյց կուտայ թէ ի՞նչ հաւատարմութեամբ պարտիմք սուրբ պահել այն օրը որ իրեն նուիրեալ է :

Հայհոյիչներն ալ պատժելով մեզ ցոյց կուտայ այն պատկառամքը զոր պարտիմք ունենալ իւր առւրբ անուան համար և թէ ի՞նչ յարգանօք պարտիմք զայն արտասահնել .

Այնքան խստութեամբ պատուհասելով ամէն անոնք որք ապաստիրութեամն մը մասնակից եղան և ուզեցին Մովսէսը քարկոծել , Ասուած մեզ կը ցուցնէ թէ որչափ կը զայրանայ անհնագանդութեան դէմ , և որչափ պարտիմք մեծարել օրէնքները և օրինաց վարիչները :

Կ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Հետեւողութեամբ Օր. Ժիւանիլի

## ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ(1)

ՄՏՍԼԻՈՐ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Պարունեկ'

Անցեալ անգամ՝ ձեզ խստացայ՝ հանդարս օվէ մը օվուտ քաղելամ՝ թալէ անցնիլ գիմաց ի Տափր : Արդ, օվուտ քաղեմք, Պարոններ . եղանակն է գալուն , օվն է գեղեցիկ և ծովր հանգարտ . փութանքի նուու Զորս կամ հինգ ժամու . ուզեւորութիւն բաւէ . և ահա կը համարմք ի Տափր : Այժմ կը գտնուիմք մեծ Ազգի մը մէջ . Ուրիշ առթիւ խօսած եմ ձեզ թէ Անգղիտցին ի՞նչ մեծ գեր կը կտառարէ այսօր իրբե թագաւոր ծովու , իրբե վաճառական և առաջին ձարտարարուեատ ժողովուրդ : Աւելորդ է ըսել թէ այս նախանձելի դիրքն , իւր վայելուծ այս մեծ առաւելութիւններն ո՛չ դիմուածի արդիւնք են և ոչ ալ բազգին մէկ խաղը , այլ յարատե աշխատութեան , ազնիւ նախանձախնդրութեան և հաստատուածութեան պատուզ : Այս ճշմարտութիւնը պէտք չէ լնու միտքէ հանել և մանաւանդ հարկ է սկզբունք ընել զայն և հաւատարմար հետեւիլ նոմ :

Ճամբոր ելնեմք .

ինչպէս գիտէք , Պարոններ , Տովք՝ համանուն նեղուցին վրայ իբր 28.000 բնակչոք գեղեցիկ նաւահանգիստ մ'է և մեծ յարարերութիւն ունի Քալէի և Պուլօյնի հետ : Նարունակեմք ճամբանիս գէսլ յարեւուտք , կ'անցնիմք Հայրինկ փոքր նաւահանգիստին ուռաջէն՝ ուր 4066ին Մեծըն Գուլիէլմոս նաւային մեծ յաղթութիւն մը տարաւ Հարուլու Բ . Անգղիոյ թագաւորին դէմ : Ահա Պրայրն որ 400.000 բնակչոք գեղեցիկ ու վաճառաշահ նաւահանգիստ մ'է : Փորքամուրի՝ Անգղիոյ առաջին պատերազմական նաւահանգիստն է այնքան մեծ՝ որ կարող է երկրին բոլոր նաւերն իւր մէջ պարունակել : Փորթըսմութէի մէջ կը գանուի տէրութեան մեծագոյն նաւարանը . նոյնպէս ձուլարան եւ թնդանօթի գործարաններ : Սուրբիկմբը՝ նոյնպէս գեղեցիկ նաւահանգիստ է և ընդարձակ առևտուր ունի Սպանիոյ , Փորթուկալի ու Հիւս . Եւրոպիոյ հետ : Նաեւ կեդք . Ամերիկա , Չին և Աւստրալիա գայուղ չոգենաւք այս նաւահանգիստն կը մեկնին : Կ'անցնիմք Ուայր կղզւոյն առաջէն որ իւր գեղեցիկ կլիմային և զուարձալի տեսարաններուն պատճառաւ կոչուած է Պարտէզ Անգղիոյ : Գլխաւոր քաղաքն է Նիուրուբու : Ծարունակելով ճամբանիս , կը առնեմք Ուէլյուրի Էխսմուրի փոքր նաւահանգիստներն որք ունին ծովային բաղանիքներ : Բիմբրի՝ նոյնակէ Անգղիոյ պատերազմական նաւահանգիստաց մին է և ունի 125.000 բնակիչ : Կը գտնուամք Լէնսօ Էնս հըրուանգանն և յառաջանալով դէմ ի հիւսիս կուգամք Պրիսթրլի ծոցը՝ ուր կը թափի Մէկւն գետը : Այս ջրանցքին մօտ՝ Ազօն գետին վրայ է Պրիսթրլ [215.000 բնակչոք որ ընդարձակ և վաճառաշահ նաւահանգիստ մ'է , ունի համալսարան , երկաթեղինաց եւ չաքարի գործարաններ ու մեծ յարարերութիւն Սպանիոյ , Փորթուկի , Նոր Աշխարհի և Անգղիական գալութիւններութեան հետ : Պրիսթրլի գիմացը կը գտնուի Նիուրուն որ կ'արտածէ հանգածուիս և կը հին առենի մայրաքաղաք Կալիֆուրի : Քարտիֆ , Թաֆ գետակին վրայ ճարտարարուեստ քաղաք է , հոս կը գանուին Անգղիոյ հանգածիոյ ընդարձակ բովերէն մին : Սուանի նոյնպէս ճարտարարուեստ քաղաք և առաջնակարութ նաւահանգիստ է :

(Տես թիւ 4, 2, 3, 8, 43, 45)

Ունի ձուլորաններ. մետաղեայ այլեայլ գործուածք, գարեջուր և հանքածուխ։ Կ'անցնիմք Ս. Գէորգայ ջրանցքին և էնկլավի կղզւոյն քովին, ու քերելով Կալէսի երկրին արեւմտ. ափունքը՝ կը մտնեմք իւլանտայի ծովը։

Պատրաստուեցէք, Պարոններ, ահա հասանք մեր ուղեւորութեան վախճանին, եկանք Լիլթբինիլ, Այս տնուանի քաղաքն կը գտնուի Մէրսի գետին աջ եզերաց վրայ ծովէն 7 քիլոմէտր դէպ ի ներս և իր 550,000 բնակչօք՝ աշխարհիս տմենին նըշանաւոր, ամենէն վաճառաշահ և ընդարձակ նաւահանգստաց մին է։ Լիվրուլ կարեսը և ընդարձակ յարաքերութիւններ ունի իւլանտայի, Միացեալ Նահանգաց և Ովկէանիոյ հետ։ Միանդամոյն ճարտարարուեատ քաղաք է Լիվրուլ։ Ունի երկաթեղինաց աճառի, շաքարի, բրդեզինաց գործարաններ, մեքենայ, կաշի, քիմիական նիւթոց գտարաններ և լն. և լն։

Հոս մեր ուղեւորութիւնը վերջ կը գտնէ։ Միայն թէ, Պարոններ, կը յանձնարարեմ ձեզ որպէս զի այս ուղեւորութիւնը դուք ալ առանձինն քանի մ'անգամ կատարէք, ուշի ուշով և խնամով նշանակելով տեսրի մը մէջ այն ծանօթութիւններն զորս տուի այլ և այլ երկրաց ու քաղաքաց մտախն։

Եթէ փորձով համոզուիմ թէ կրցած էք օգուտ քաղել խօսածներէս, այն առեն կը խօսածնամ, արձակուրդի օրերէն յետոյ, ձեզ հետ աւելի զուարձալի և աւելի հետաքրքրական ուղեւորութիւն մը կատարել։

Ուրեմն ի տեսութիւն Օգոստասի սկիզբը։  
ԳՐԻԳՈՐ ՄՄԴԳԱՐԵԱՆ

→→→ՕՉԵԿԵՐ

### Շ Ա Թ Ա Յ Ա Ր

#### ԸՐԵԴԻՐԻԹԵԵՆ ԵՒ ՎԵՅԵԼՉԵԲՆ ԱԽԹԵԵՆ<sup>(1)</sup>

Պ. ՄԱՄԲՐէ. — ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆԵՐԻՆ

ԱՐ ԱՇԱԿՆԵՏՍ ԻՐ՝ ՊՈՂՈՍ ՆԻ ՑՈՎՀԱՆՆԵՒ

2. Կարքերութիւն

Պ. ՄԱՄԲՐէ. — Այսպէս, մեք կրնանք կազմել պարզ նախադասութիւններ. եւ

(1) Տե՛ս թէւ 20

լաւ գիտցէք որ նախընթաց դասին մէջ դուք գրեցիք այն ամէն տեսակ պարզ նախադասութիւններն որոց կրնաք պէտք ունենալ այսուհետեւ։

Բայց կարելի չէ խօսիլ միմիայն պարզ նախադասութիւններով։ Նախադասութիւններ միշտ այգակէս միայնակ չեն մընար։ Պէտք է գիտնալ շարադրել զանոնք կանոնաւոր կարգաւոր մը, և՝ ինչպէս կըսեն՝ պարբերութիւնն կամ խօսք կազմել։ Նախադասութիւնները կը նմանին որմաքարերու զորս գետնի վլոյց չեն թալուր քովէ քով, այլ կը շարեն՝ պատ մը յօրի նելու համար։

Յովհաննէ՛ս, գրատախոսակին վլոյց գծած սա պատկերիս նայէ՛, և լոէ՛ թէ ինչ կըսենէ այս փոքրիկ տղան զոր պիտի տնուանենք Յուսիկ։

Յովի (գրելով). Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը (ձև 1)։



1. Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը։

ՁԵՒ 1.

Պ. ՄԱՄԲՐԷ. — Լա՛ւ, պատկերին քով նշանակենք այս նախադասութիւնն. «Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը»։ Յուսիկ ի՞նչպէս նստած է ուսունելու համար։

Յովի. (գրելով) Յուսիկ կրթնած է սեղանին (ձև 2)։



1. Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը։  
2. Յուսիկ կ'ուսանի սեղանին։

ՁԵՒ 2.

Պ. ՄԱՄԲՐԷ. — Տպուն այս կացութենէն չէ՞ք կրնար հասկնալ թէ ի՞նչպէս կ'ուսանի Յովի. — կը հասկնանք, Պարո՞ն, Յուսիկ կ'ուսանի ուշադրութեամբ։ (ձև 3)։



1. Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը:
2. Յուսիկ կրթնաւ է սեղանին:
3. Յուսիկ կ'ուսանի ուշ շաղրութեամբ:

Ձեւ 3.

Պ. Մամբրէ . — Եւ ինչո՞ւ համար կ'աշ խասի այսպէս, գտէ՛ք պատճառ մը:

Յովիկ . — Անշուշտ սա պատճառաւ որ հարցաքննութիւնը մօս է:

Պ. Մամբրէ . — Լա՛ւ նշանակենք միշտ. «Յուսիկ կ'ուսանի, վասն զի հարցաքննութիւնը մօս է» (ձեւ 4):



1. Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը:
2. Յուսիկ կրթնաւ է սեղանին:
3. Յուսիկ կ'ուսանի ուշ շաղրութեամբ:
4. Յուսիկ կ'ուսանի, վասն զի հարցաքննութիւնը մօս է:

Ձեւ 4.

Ուհա այսպէս ունեցանք չորս առանձին նախադասութիւններ: Հիմայ, Պողոս', փորձէ՛ շարադասել այս չորս նախադասութիւններն և անսնցմավ շինէ՛ միակ խօսք մը, միակ պարբեր ւթիւն մը:

Պողոս (գրելսվ). Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասն, — Եւ կրթնած սեղանին, — Եւ կ'ուսանի ուշադրութեամբ — վասն զի հարցաքննութիւնը մօս է:

Պ. Մամբրէ . — Ո՛չ, այդպէս չըլլար. Նախադասութիւններն լրարու եսեւէ շարել միայն բաւական չէ, այլ պէտք է շարադրել գանոնք: Եթէ ձեզի ըսէի որ մարդու պատկեր մը գծագրեցէ՛ք, և դուք գծէիք ասդին գլուխ մը, տնդին իրան մը, ուելի հեռուն՝ երկու թեւեր, և ասոնց քով երկու սրունքներ, մարդու պատկեր մը գծուած չէր ըլլար: Պէտք է որ մարմնոյ ամէն մէկ մասն իր պատշաճ տեղը դրուի: Պարբերութեան մը մէջ ալ ամէն մէկ նախադասութիւն ունի իւր պատշաճ տեղը: Պարբերութիւն մը կը նմանի մարմնոյ մը, և այս պատճառաւ է որ նախադասութիւնները կը կոչուին պարբերու-

թեան «անդամներ»: Դո՛ւ շարադրէ տեսնեմ, Յովիկաննէ՛ս:

Յովիկ . (գրելով). Յուսիկ՝ ուշանին կը թընած՝ ուշադրութեամբ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը, վասնզի հարցաքննութիւնը մօս է:

Պ. Մամբրէ . — Այս ձեռվ շարադրուած սոյն պարբերութեան մէջ, դիտեցէ՛ք այն նախադասութիւնը զոր կասորադժեմ: Այն է որ կը բացատրէ գլխաւոր իրողութիւնը. ուրեմն կրնանք անուանել զայն՝ զիստը նախադասութիւնը:

Յուսիկ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը: Ահա այս մասն է որ ամենէն առաջ գրաւեց ձեր ուշադրութիւնն. յետոյ դուք ձեզի հարցուցիքթէ ի՞նչպէս կ'ուսանի, ինչո՞ւ համար կ'ուսանի, և ձեր հարցմանց ի պատասխանի՝ ուրիշ նախադասութիւններ եկան լրացունել զառաջինն. այն միւսներն ալ անուանենք սատրադաս նախադասութիւնն:

Գլխաւոր նախադասութիւնը տան տիրունին է, միւսներն օժանդակող սպասութիւններու պէս կը մտնեն խօսքին մէջ: Կը ռնանք յապաւել և յաւելու ստորադասներն, ինչպէս որ կրնանք սպասուհի մը ձամբել կամ նոր սպասուհի մը բերել: Բայց գլխաւոր նախադասութիւնը կը մընայ միշտ, քանզի անիկա՛ է տան տէրն ու հրամայողն:

Օրինակ մը տա՛նք: Պատկերին մէջ կ'աւելցունեմ բաց պատուհան մը (ձեւ 5):



Ձեւ 5.

Կ'ենթադրեմ թէ փողոցին վրայ կը նայի այս պատուհանն, ուսկից Յուսիկ կը լսէ իւր խաղացող ընկերաց ձայներն: Նոր պարագայ մ'է այս՝ որ ծնունդ պիտի տայ նոր սուրադաս նախադասութեան մը, Պէտք էր որ այս ձայները փորձութեան մէջ ձգէին գՅուսիկ, սակայն այս բարի տը. զան կը մնայ իւր սեղանին տոջեւ: Արդ, մեր պարբերութեան մէջ այս իրողութիւնն

ալ յայտնեմք ի պատիւ Յուսիկին։ Աւելցունենք ուրեմն։ Երբոր ընկերները կը խաղային։ Այս նոր ստորագուռը չի կրնար վասս մը պատճառել մեր գլխաւորին։ Պօդո՞ս, այս նոր նախադասութիւնն ալ գի՞ր պարբերութեան մէջ։

Պօղոս (գրելով). «Յուսիկ՝ սեղանին կը թընած՝ ուշադրութեամբ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը, վասն զի հարցաքննութիւնը մօտ է, երբոր ընկերները կը խաղան։»

Պ. Մամբրէ. — «Յովհաննէ՞ս, աղէկ եղա՞ւ այս շարադրութիւնն։

Ցովին. Ո՞չ, Պարո՞ն։

Պ. Մամբրէ. — Ինչո՞ւ համար։

Ցովին. — Վասնզի պիտի կարծուի թէ ընկերները կը խաղան այն ատեն՝ երբ հարցաքննութիւնը մօտ է. մինչդեռ Յուսիկի ուսած ատե՞նն է որ իւր ընկերները կը խաղան։ Պէտք է շարադրել սա՞պէս. «Երբոր ընկերները կը խաղան՝ Յուսիկ՝ սեղանին կրթնած՝ ուշադրութեամբ կ'ուսանի իւր աշխարհագրութեան դասը, վասըն զի հարցաքննութիւնը մօտ է։»

Փոխեց ի Հայ

ՆՇԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ

Ի. Գառէ և Լ. Մոյ

Մալկարա

(Յարունակելի)

## ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կ Բ Ա Կ  
(Տես թիւ 20)

Ահա ամանով քիչ մը ջուր։ Կը տոքցնեմ զայն. քանի մը վայրկենէ վերջ ամանին մէջ ջուր չպիտի գանուի այլ ևս և պիտի պարապ մնայ։

Ա.տո՞մ, ի՞նչ եղաւ ջուրը։

— Մուիի ձեւով ելաւ գնաց։

Հաել կ'ուզես թէ ջուրը շոգիացաւ և թէ՝ տաք ու թեթև չոգին օդին մէջ տարածուցաւ։ Ուրեմն ջուրը չանհետացաւ, այլ միմիայն ձեւ, երեսոյթը վիսեց։ Փոխանակ հեղուկ վիճակաւ մը ամանին մէջ գտնուելու, ոզւոյ վիճակաւ օդին մէջն է հիմա։ Այդ չոգին դարձեալ կրնայինք հեղուկի վերածել և վերատառանալ ջուր։ Ուրիշ օր ման ալ կը սովորեցնեմ ձեզ։

Երբ հրատի կտոր մը կ'այրի, գիտէք

դուք թէ անոր նիւթը մաս մ'օդի հետ կը միանայ, եւ թէ այս խիստ արագ միացումէն լոյս ու տաքութիւն յառաջ կուգան։ Միանալը ջնջուիլ, անհետոնալ չէ։ Ածուխի, հրատի, փայտի կտորներն ալ չէի՞ն կրնար միթէ ջրին պէս իրենց ձեն ու երեւոյթը վիստել, և իրենց այրած տոենն այլտիմիմիլ ու տեսակ մը չոգի կտմ օդ դառնալ։

Այսո՛, բարեկամներս, եւ այսպէս ալ կ'ըլլայ։ Ամէն մարմին՝ որ այրելու համար օդին հետ կը միանայ, տեսակ մ'օդ կը դառնայ որ կազ կ'ըսուի, ինչպէս որ չոգի կ'ըսուի այն տեսակ մ'օդը յոր կը վիստերապի ջուրը։

Ինչպէս որ կարելի էր ջրաշոգին օդին մէջն վերատին առնուլ, նոյնպէս կարելի է նաև վայտին, ածուխին, մոմին այրումէն առաջ եկած կազն օդին վերատանալ։ Մտիպուած՝ կանգ կ'առնում հոս. վերջն այս նիւթին վրայ աւելի հետաքրքրական րաներ պիտի սովորիք։

Զանամք հիմա ի կիր արկանել ինչ որ սովորեցաք։

Աշոտ, ի՞նչ բանի կը գործածուի կրակը։

— Տաքնալու և կերակուր եփելու.

Ատի կրակին՝ գիտաւոր գործածութիւնն է։ Բայց պէտք է գիտնաք որ չկայ երբէք արուեստ մը, ճարտարական արուեստ մ'որ առանց կրակի ըլլայ։

Եւգինէ, կրակ ընել գիտե՞ս։ Աեպէ՛ թէ սա ծխանին մէջ կրակ ընել պատուիրած եմ քեզ. Ահա քեզ վայտ, տաշեղ, լուցկի, բացատրէ մեզ թէ ի՞նչպէս պիտի ընես։

— Այսո՛, ըսեմ ահա թէ՝ ի՞նչպէս կ'ընեն մեր տունը։ Մայրիկը կրակարանին երկաթներուն վրայ չոր ձիւզեր կը շարէ, յետոյ անոնց վրայ վայտի խոշոր կարոներ և ձիւզերուն տակը տաշեղ կը դնէ ու կը բանկցնէ տաշեղը։

Ինչո՞ւ համար աւելի կը նային տաշեղը բանկցնել քան թէ վայտի խոչոր կտոր ուանքը

— Որովհետեւ տաշեղն աւելի աղէկ կ'այրի։

Այսո՛, աւելի աղէկ կ'այրի։ որովհետեւ բարակ է և այնպէս մը զետեղուած որ օդըն աղաս կերպով կրնայ ամէն կողմէն երս, անոր մէջ մտնել։ Աղէկ այրելու համար բաւական չէ միայն որ այրելի մը

չոր և բարակ ըլլոյ : Գիտէք թէ որչա՛փ շուտ կ'այրի, կ'ապասի թերթ մը թուղթը : Բայց եթէ թերթ մը թղթի տեղ, գիրք մը ձգուէր հրատին մէջ, և քանի մը վայրկենէ ետք հանուէր . այդ գրքին միմիայն եղերքները քիչ մ'ածխուսած պիտի ըլլոյին . քանզի օդը չկրնալով գրքին թուղթերուն մէջ թտիանցել, չպիտի այրէր զանոնք :

Աղէկ կրակ մ'ընելու համար՝ պէտք է ուրեմն նիւթերն այնպիսի կերպով զետեղել միշտ, որ օդը կարենայ ազատ ըրջան ընել փայտակուտին մէջէն : Հարկաւ դիտած կ'ըլլաք որ կրուկ վառուած տուեն շատ մը մուխ կ'ելնէ և շատ անգամ այս մուխը սենեկին կամ խոհանոցին մէջ կը տարածուի, ասոր առջևն առնելու համար հիմա միջոց մը պիտի ըսեմ ձեզ : Աշատ, որ ալ մայրիկիդ ըսէ :

Գիտէք գուռք թէ տաք օդը թեթև է եւ վեր ելնել կ'ուզէ . բայց ծխնելուզին մէջէն վեր ելնելու համար՝ պէտք է որ մզէ, հրէ իր առջեւը գանուած յուրաք օդն որ ծըսնելոյցը կը լնու : Մինչդեռ տաք օդն ասոր համար ամէն ճիգ կը թափէ, բաւական քանակութեամբ մուխ կարձ ճամբան կը բանէ և սենեկին մէջ կը տարածուի, զոր արգիլելու համար շատ պարզ միջոց մը կայ :

Քիչ մ'առաջ Եւգինէ չոր ճիւղերուն տակ տաշել գրաւ, Պէտք էր փայտի խոշոր կը տորուանքներուն վրայ ևս դնել անկէ եւ նախ վրան դրուածը բանկցնել : Տաշեղը, ոլորուն թուղթը բարակ ըլլալով առատ օդունին իրենց մէջ, ասոր համար գրեթէ տանց մուխի կ'այրին . Ուստի եթէ ասոնց տաքցուցած օդի մէկ մասը սենեկին մէջ տարածուելու ալ ըլլայ, սենեակը մուխով չլեցուիր, որովհետեւ տաշեղը կամ թուղթը եթէ վրան դրուելու ըլլան, աւելի յարմար աւեղաւորուած կ'ըլլան ծխնելուզին օդը՝ տաքցնելու, քան այն առեն երբ փայտակուտին տակը ծածկուած ու ճզմուած ըլլան : Այս կերպով ուրեմն ծխնելուզին օդը շուտով կը տաքնայ, վեր կ'ելնէ ծըսնելուզին մէջէն և թարմ, յուրաք օդ կուգայ լեցնել կրակարանին վարի դին որ գատարի մնացած է : Օդի ընթացքը հաստատուած է այլ եւս . ահա հիմա է վարի տաշեղները վառելու ատենք : Օդի հսանքը վիզոցի պաշտօնը պիտի կատարէ հսա և

բոլոր ծուխն զգալի Կերպով մը ծխնելուզին պիտի քաշուի :

Կրակ վառելու այս պղտիկ կանոնը մի մոռնաք :

((Ե. Ա.)  
Գ. Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

## ՄԻԶԻՆ ԸՆԹԱՑՔ

### ԸՆԹԱՑՔ ԸՐԱԴՐՈՒԹԵԱՆ

ՀՈՎԻԻԾ ԵՒ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ

### ՑԱՏԱԿԱԳԻՒՑ

Անուսումն ծեր հովիւ մը կը վայելէր գիտնոյ համբաւ . . . . Փիլիսոփայ մը կուգայ հարցաքննելու զայն . . . . Երկոցուն մէջտեղիսակցութիւն մը տեղի կ'ունենայ յորում հովիւ աւելի ողջմտութիւն կը ցուցնէ եւ տիեզերաց տեսարանէն սկզբանց եւ պարտուց ամբողջութիւն մը կը հետեւցնէ :

Փիլիսոփայն կը մեկնի զարմանալով հովուին վրայ զոր նախ ծաղրելու եկած էր :

### ԸՆԴԱՑՑՈՒՄՆ

Ծերունի հովիւ մը, թէպէտե անուսումն, գիտուն մարդու համբաւը կը վայելէր : Քաջբարյախօս էր նա, և ընտիր խորհրդական հակառակութեանց, կագերու ու կուրուներու մէջ :

Փիլիսոփայ մը որ լսած էր նորա համբաւը ուզեց զայն տեսնել, դնելով ի մոխ ծաղրել զինքն ինչպէս նաև իւր վրայ զարմացողներուն միամիտութիւնը : Կ'երթաց կը գտնէ զայն, և առողջութեան, օդին և հնձոց վրայ քանի մը հասարակ ու աննշան խոսքեր ընելէ յետոյ նորա հետ, կ'սկսի բուն նիւթին վրայ խօսիլ :

«Դուք խմաստուն մարդու մը համբաւը ունիք, բախնի ինձ :

— Գիւղին մէջ ունիմ այդպիսի համբաւ մը, որուն արժանի չեմ տեսներ զիս :

— Անարարակոյս զուք այդ համբաւը ըստացած էք հետաւոր երկիրներ հրահանգիչ և իմաստնարար ուղեսրութիւններ ընելով :

— Ոչ, Տէր, ես իմ գիւղէս դուրս ելած չեմ:

— Ուրեմն կը ճանչէք դուք Պղատոնը, Սենեկան, Բառքալը . . . :

— Երբեք: Այս պարոնները ինձ բոլորովին անծանօթ են: Եւ ոչ իսկ նոցա բնակարանը գիտեմ:

— Բաել կ'ուզեմ թէ գիտնոց գիրքերը կարդացած էք անշուշտ:

— Աւա՛լ, մանկութեանս ժամանակ մեր գիւղին մէջ ոչ դպրոց կար և ոչ դասատուուստի ոչ կարդալ սովորեցայ ես և ոչ գրել. Բնութեան մեծ գրքին մէջ միայն կը կարդամ:

— Բէ՛հ. ըստ փիլիսոփայն, բնութեան մեծ գրքին մէջ կը կարդաք դուք . . . : Բայց ի՞նչ կրնաք հասկնալ դուք այդ գրքէն եթէ մէկը զայն չքացարեք ձեզ:

— Զեր հարցումը շատ տարօրինակ կը թուի ինձ: Միթէ բարին Աստուած, աշխարհս ստեղծած ժամանակ, չդրա՞ւ անդ նշաններ որ յայտնապէս կը ցուցնեն և կը հաստատեն նորա գոյութիւնը: Ոչ ապաքէն բնութեան մէջ կան բիւր ձայներ հրահանդիչ զոր տիսմարագոյնք խակ կրնան գիւրաւ հասկնալ:

— Այդ խորհրդածութիւնդ ձիշդ է:

— Ես ճշմարտութիւնը ուրիշ տեղ փընտուած չեմ, որովհետեւ միջոցները կը պակսէին ինձ: Սակայն որովհետեւ սիրու անյագ տենչացող է ճշմարտութեան, աշխախատած եմ գտնել զայն արարչագործութեան զանազան տեսարանաց մէջ:

« Արեգակը կը յիշեցնէ ինձ զԱստուած, երկնից արքայն, որ առաւել առատութեամբ կը չնորհէ մեզ իւր պարգևները քան որչափ ասատը անդուն կը կենաւատու ջերմութիւնը:

« Երկրին արգասաւորութիւնը և եղանակաց զանազանութիւնը կը յիշեցնեն ինձ Նախախնամութիւնը որ այնքան առատաձեռնութեամբ կը մատակարարէ մեր բոլոր պէտքերը:

« Գառնուկէն սովորեցայ հեղութիւն, շունէն հաւատարմութիւն, ձիէն հնազանդութիւն, եղէն համբերութիւն եւ քաջապատութիւն, մեղուէն եւ միջիւնէն ժրութիւն և աշխատութիւն, առաջազէն որթնութիւն, տատրակէն խանդալատանք . . . :

« Թէ ի՞նչ բանէ պարախմ խորչի գար-

շիլ, զայն եւս սովորած եմ գայլին անգըթութենէն, օձին նախանձէն, ազուէսին խորամանկութենէն, խոզին շատակերութենէն, սիրամարգին սնամիտութենէն . . .

« Ոչինչ սակայն այնչափ ազդեցութիւն կ'ընէ ինձ որչափ երկինքն ի գիշերի ի՞նչ հետութեամբ և զմայլանօք, մինչդեռ հօտըս կը ննջէ շանս պահպանութեան տակ, կը զննեմ այս կապոյտ կամարն անսահման ուր ցանուած ցրուած են տատեղք և նոցամէջ լուսինն արծաթէ ճամանչներով:

« Ո՞վ, կ'ըսեմ իւրոպի, ո՞վ դրաւ երկնից բարձրութեան մէջ այն տատղերը որ կը դառնան լաւահորով և գոգցես բանակ մ'են դշխոյի մը հրամանատարութեան ներքև . . . և յայնժամ միտքս կը բարձրանայ, կը սաւունի մինչև այն միւս երկինքը ուր Աստուած հաստատած է իւր գահը և ուր սուրբերն, լուսափայլք քան զաստեղս, կը վայելն անվախճան երջանկութիւն:

— Բայց դուք կը հաւատայք այս երջանկութեան:

— Անշուշտ, որովհետեւ բնութենէն զատկոնքն աւ զայն կը սովորեցնէ մեզ: Տե՛ս, ծեր եմ ես: Տարիները կը ծանրանան ուսերուս վրայ և կը խոնարհեցնեն զիս դէպի ի գերեզման, ուր քիչ ժամանակ յետոյ մարմինս պիտի իջնէ . . . Բայց հոգիս պիտի թռչի ուրիշ աշխարհ մը, սպասելով որ իւր մարմնոյն հետ անդրէն միանայ:

— Կը յուսայք թէ վերստին պիտի յառնէք ի մեռելոց:

— Այս, ըստ վարդապետութեան իմ կը-րօնի և բնութեան խակ: Գե՞մ տեսներ միթէ յորենի հատն որ կը մեռնի հողոյն մէջ, և անդրէն կը կենդանանայ բազմապատիկ, և թրթուրը որ դուրս կ'ելնէ իւր շիրմէն, արծաթափայլ և ոսկեթե թիթուան կերպարանօք . . . Այսպէս և ես պիտի վերկենցազիմ, և արդէն խակ կ'ողջունեմ այն մեծ օրն յորում արդարք պիտի յառնեն փառաւորեալ, լինելու համար մասնակից երկնային երջանկութեան:

Եւ զոյգ ընդ լանիցն, լոեց հովիւն, միշտ ի զնին կալով երկնից. Փիլիսոփայն մեկնեցաւ յապուշ կրթեալ, զնաց կարդալու, լինքն ես, բնութեան մատեանը որ է անլազառ և յորդառաւու ողբիւր իմաստութեան մարդկային աղդի:

(Ֆ. Բ.)

Մ. Ա. Բ. Ա. Ա. Ա.

# ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՑՔ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ ԵԹՄԱՆԱՍՆԻՑ

Ի ԺԱՄԱՆԱԿԻՆ իբրև՝ մեռաւ Աղեք-  
սանդր արքայ Մակեդոնացւոց, թա-  
գաւորութիւնն ի չորս առաջն՝ իշխա-  
նութեան բաժանեցաւ, անդր ի կողմի  
թարելացւոց և Մակեդոնացւոց և Ա-  
սիացւոց և Եգիպտացւոց. Արդ մի ոմն  
յեգիպտացւոց թագաւորաց անտի  
Պաղամէոս, եզրայրասէր անուն, ըն-  
թերցասէր, թագաւորեալ, զա Անայն  
գիրս ժողովել հրաման ետ Դեմետրեայ  
Փաղերեանց որ ամենայն գիւանապահացն  
դլուս էր։ Խուզեցին<sup>4</sup> զին մատեանս  
ամենայն, քերին և զհնոց կոտակարա-  
նացն և մարդարէից գիրսն յանդիման  
ընթեռնուլ նմա։ Լաւ համարեցաւ  
թագաւորն ոչ բռնութեամբ և ոաստիւ  
խնդրել զգրեանն<sup>5</sup>, այլ սիրով կամե-  
ցաւ զմիտս հաճել<sup>6</sup> Հրէից։ Կշռեաց ի  
մտի իւրում եթէ, իբրև սաստիւ խնդր-  
իցէ, թերևս նենդ ինչ խառնիցեն։  
Եղիազարու որ յայն ժամանակս քահա-  
նայապետն լեալ էր՝ ետ տանել պար-  
գեւս բաղումս ի տաճար անդր երու-  
սաղեմացւոց և վեց վեց այր յերկոտա-  
սան ազգացն իօրայելացւոց, արս ըն-  
տիրս գիտութեամբ, ի թարգմանու-  
թիւն առ ինքն հրամայեաց կոչել։ Ապա  
զիորձ առնոյր, զհանդէս տեսանէր<sup>8</sup> ե-  
թէ իցեն գիրքն սուրբ թէ չիցեն։  
Դարձեալ զի մի ընդ միմեանս խոր-  
հուրդ ինչ դիցեն<sup>9</sup> թարգմանքն, ի Փա-  
րովս, որ մօտ յԱղեքսանդրիա կայ,  
թարգմանացն որ եկեալ էին՝ առն իւ-  
րաքանչիւր<sup>10</sup> սենեակ բաշխեալ, զամե-  
նայն գիրման հրամայեաց թարգմանել։  
Նոքա իբրև եկին մտին, յեօթանասուն  
և յերկուս աւուրս զամենայն մատեան-  
սըն, յիւրաքանչիւր յիւրում սենեկի  
անդ թարգմանեցին, եւ թագաւորին

առեալ զամենայն մատեանսն զթարգ-  
մանեալս, չետ ընդ միմեանս խառնել,  
այլ ի մի վայր ժողովեալ զամենայն,  
գոտանէր ոչ միայն մտաց զօրութեամբ<sup>11</sup>  
ի մի միաբանութիւն եկեալ<sup>12</sup>, այլ և ի  
բանս և ի բարբառու<sup>13</sup> միաձայն։ Զի ոչ  
եթէ ի խորագիտութենէ ճարտարու-  
թեան մարդկապէս լինելոց էր գործն,  
այլ ի Հոգւոյն Սրբոյ որ յարանցն այնո-  
ցիկ ի սիրտն խօսեցաւ՝ թարգմանու-  
թիւնքն կատարէին։

Թարգ. Կիմիթջ ԱղեքսանդրԱՅԻ  
Նախնեաց, Ասկեդարու Կոչումն ընծայութեան

## ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ

1. Ի ԺԱՄԱՆԱԿԻՆ իբրեւ . . . Փոխանակ  
ըսելու ի ԺԱՄԱՆԱԿԻՆ յորում . . . Յարա-  
բերական գերանուան տեղ երբեմն (ժամա-  
նակ և տեղ ցուցուցած տաեն) իբրեւ,  
յորժամ, ուր, ուսիշբառերը կը գործածուին  
ինչպէս, ի ԺԱՄԱՆԱԿԻ իբրեւ (յորում) լի-  
նէր ձայն յերկինց։ Ի ԺԱՄԱՆԱԿԻ իբրեւ  
(յորում) չոգայ ես։ Ի ԺԱՄԱՆԱԿԻ յորժամ  
(յորում) սպառեալ էին թագաւորքն։  
Յառուր յայնմիկ յորժամ (յորում) խնդրե-  
ցից վրէժ։ Ի պատերազմի ի մահուանէ մի  
երկնչիք՝ ուր (յորում) ես ոչ մեռայ։ Դար-  
ձայց ի տուն իմ ուսի (յորմէ) ելին։ Եր-  
բեմն ալ զի շաղկապը կը գործածուի փո-  
խանակ որ ի, մանաւանդ իբրեւ, որպէս,  
բառերէն ետքը ինչպէս, ի ԺԱՄԱՆԱԿԻ զի  
(յորում) հարկանէր Աղեքսանդր զԴարեհ  
արքայ Պարսից։ Իբրև փուչք չարափուշք  
զի (որ) այրին ի հրոյ։ Որպէս վայլակին  
զի (որ) եւլանէ յարեւելից։ Բոլոր այս  
գործածութեանց մէջ ուր, ուսի, իբրեւ,  
յորժամ, զի բառերն ոչ մակրայ են և ոչ  
շաղկապ։ մակրայ չեն, որովհետև մակրայ-  
ները կապելու պաշտօն չունին. շաղկապ ալ  
չեն, պրովհետև յաջորդ նախադասութիւն-  
ները միջանկեալ են և ոչ թէ ստորադաս։  
զի գլխաւոր նախադասութեան մէկ մասին  
(բառին) իմաստը կը լրացնեն։ Լուծելու ա-  
տեն պէտք է զանոնք յարաբերական գեր-  
անուան վերածել կամ իբր յարաբերական  
գերանուն տէր բայի կամինդիր տալ  
բային։

2. Թագաւորութիւնն ի չորս առաջս իշ-  
խանութեան բաժանեցաւ. թագաւորութիւ-

նը չորս մասերու կամ ճիւղերու բաժնուեցաւ : — Առաջ . գոյ : Ճիւղ , մասն , ալիդր :

3. Ար ամենայն դիւանապահացն զլուս էր . որ բոլոր գրատունը պահողներուն պետն էր :

4. Խուզել . վինտուել , քննել :

5. Դրեան . գիրքեր : — Եան է մասնիկ յոգնականացուցիչ եղակի ձայնով . այսպէս կ'ըսուի , Բերդեան , խողեան , ճանճեան , թղթեան . գործեան . խորդեան և լուս : Հետեւեալ մասնիկներն ևս յոգնակի կ'ընեն զգոյականն . ան , անի եար , եր , իկ , կան , նեար , ուայ , ուեայ , ուի , սան , տի , ոտի : — Դատան , իշան , ճիան : — Աթուանի , աւագանի , նամականի , կանանի , պատագամանի : — Բանեար , իշեար , վարժեար , վանեար : — Բաներ , վաներ , ներդեր : — Մարդիկ : — Բազմական , գրաստական , զօրական : — Բարձկնեար , նաւեկնեար , քալաքինեար : — Արտորայ , կալորայ , վանորայ : — Արտորեայ , վանորեայ : — Աչուփ , իշուփ , չնուփ , զսուփ : — Այգեստան , անդաստան , մարդաստան , ճիաստան : — Ծակափ , մանկափ : — Ուկրոտի : — Ուրիւն վերջաւորով գոյականներն ալ երբեմն իր յոգնակի կը գործածուին . ուսափ Գերութիւն կը նշանակի նաև գերիներ , մարդկութիւն՝ մարդիկներ , վինուորութիւն՝ վինուորներ , աշակերտութիւն՝ աշակերտներ ևն :

6. Զմիս հանել Հրեից , Հրէից կամքը կատարել :

7. Նենգ խառնել . նենգութիւն ընել , բանեցնել : — Կ'ըսուի նաև խելս խառնել . վարպետութիւն , խելք բանեցնել : Բարեկամուրիւն խառնել . բարեկամուրթիւն բնել : Ընդ զինիս խառնել . գինի խմել . Դիրկ ընդ զիրկ խառնել . իրար գրիել :

8. Զիրոր առնոյր , զիանիչս տեսանէր . կը փորձէր : — Բնտիր մատենագրաց ալորութիւնն է այսպէս երկու (երբեմն երեք) համանիշ դիմաւոր բայեր քովէ քով գործածել . ուսափ կը տեսնուին չատ տեղ , պահցես պաւարիցես , խախտեցին խորտակեցին , պարձիս պայրիս , հեղձնում մղձկիմ , սպանատեաց , աղաշեմ եւ փարելի ասեմ ևն :

9. Խորհուրդ դնել . խորհուրդ ընել խորհիւլ :

10. Իւրականչիւր բառը ընտիր նախնիք չեն հոլովեր . իւր ուզգականը սեռականի և տրականի տեղ կը գործածուի . ինչպէս ,

Նստաւ իւրականչիւր (սեռ) ի վերայ նոցա : Բաժանէ Տէր իւրականչիւր (որակ) որպէս և կամի :

11. Մաց զօրութեամբ . խմաստին կողմանէ :

12. Ի մի միաբանութիւն գալ . միաբանիլ : Համաժայնիլ . — միաբանութիւն է բոս կրկնածան . իւր մասնիկն է ոչ թէ ուրիւն , ոյլ ոյր — իւն : Հայերէնի մէջ ուրիւն մասնիկ չկայ . բոլոր ուրիւն վերջաւորով գոյականներն նախս ածանցուած են ոյր եւ ասլա իւն մասնկաւ , և երկու ձեւերով ալ գործածելի . ինչպէս , աւագ , աւագոյթ , աւագութիւն . սովոր , սովորոյթ , սովորութիւն . ծեր , ծերոյթ , ծերութիւն . ծանձիր , ծանձրոյթ , ծանձրութիւն . բազում , բազմոյթ , բազմութիւն ևն : Շատերուն ոյր ով գործածութիւնը անսովոր է . ուստի չըսուիր՝ քաջոյթ . նենգոյթ . բարկոյթ , յարոյթ . միաբանոյթ :

13. Բարքառ . բառ :

ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺՅԻՔ

ՀՐԱՀԱՆԳ. 4.

Աւակերը կէտերուն տեղ պարտի նախընթաց դիմաւոր բային դէմովին ու բուոլը հոմանիւս բայ մը դնել :

1. Ասացից և առ ձեղ որ նշաւակիբդ եւ . . . ի հրապարակս : Ոսկեր : 2. Բնդէ՞ր գաղանացն օրինակի խեղիս և . . . զեղրայրն , և քարշես տռաջի ամենեցուն ի հրապարակի : Նոյն : 3. Եւ երկիր առանց ջուրց պատախի և . . . Եզնիկ : 4. Եփանի . . . և այն որ զջերմութիւնն ունէր : Բրուլ . վեց օր : 5. Քանզի տարածեաց . . . Ըյսն զիւր բոցածածանչ ճառագայթիւնն զամենացն մեծածիգ երկայնատարած տարածիւք օդոյն : Նոյն : 6. Այլ և խմաստունք , զօրսուրք և թագաւորք դողային և . . . ի նմանէ : Ոսկեր :

Ուղղաւալ . 1. Քարուտկ կայք : 2. Մըդձկս : 3. Խորխուլի : 4. Յափչի : 5. Սրկ : 6. Սարսէն :

ՀՐԱՀԱՆԳ. 2.

Աւակերը պարտի հետեւեալ նախադասութեան նշանակեալ բայերուն տեղ հոմանիւս ոն մը գործածել :

1. Զոր սիրէ , առէ , Տէր , տանջէ . չարաչար զանահարէ զամենացն օրդի՝ զոր ընդդունի : Սիրեր : 2. Որ ի ներքս անդ էին :

յամրութիւն քաղաքին յուսացեալ՝ ծալրէին զերբայցիսն : Մկը : 3 . Ուժգին սկզով սիրեաց զնա, և շարժէր զնախտնձ նովառ առաջին կնոջն : Բիւլը : 4 . Քանդէր և կողապտէր զամենայն որդիսն Համամառեայ որ բնակեալէին ընդ երես անապատին : 5 . Ս . Գիրք . Եւ կամ յորդամ հէն յաշխարհ արշաւից՝ կողոպտէլ և կոտորել զմարդիկ, մի զօրս ժողովեսցեն, և մի գունդու առ գունդու կազմեսցեն՝ հանելոյ զէինն յաշխարհէ : Եղնիկ : 6 . Հասեալ այսրէն՝ ունեին զամակոտուն տեղի, զգէնս քաղէին զանկելոցն, կողոպտէին զվիրաւորս : Ս . Գիրք :

Աւղինալ . Գանալից առնէ . յակն առնու : Այանկատակ լինէին (Երրայեցւոցն) : 3 . Նախանձուկու արկանէր : 4 . Աւար հարկանէր : 5 . Տեսազերծ առնել : 6 . Դիազերծ առնէին .

### ՀՅԱՀԱՆԳ 3.

Ճիւլ յուի, աւերել, ի զուր բառերուն համանիշները գտնել .

Ճիւլ . ոսու . ուղէշ . բարունակ սուեղն . ուռ . ճաղկ . տորբ . տաշտ . բազուկ . վարսամ , սուեղն . շառաւիլ :

Յափ . վատ . վատթար . անարդ . խոտան . գծուծ . փանաք . փանաքի . փցուն . նուսասայեանեալ . արհամարհ . չնչին . ոչինչ երեք-դանգեան . թարմոտար . վարկապարազի . սնուտի . ընկեցիկ . չքոտի . ի բաց ընկեցիկ . ումպէտ . ումք և պէտ . հետեւակ . մրգուզ . ներգեւ . անքարի . ժանու . ժանսամուտ . ամենաչափ . չորտչուք . դժնեայ . ամենաժանտ :

Աւերել . եղծանել . խանդարել . ապականել . խարխարել . աղաւազել . աղարտել . խաթարել . վթարել . տհոկել . վանդել . քակել . քանդել . աւեր ի վերաց ածել . յաւեր ածել . յաւեր դարձուցանել . յապականութիւն դնել . ազարտ կամ յազարտ վարել . նգախարխարտ առնել . խուժան աւերանաց ածել . խորտակել . կործանել . աղամասուկ ածել :

Ի գուր . զուր . ի նանիր . ընդվայր . ընդունայն . ի սնոտիս . տարատարատուց . վարկապարզի . վայրապար . տարապարտ . առաւիր . ումպէտ . յախերկան :

### ՀՅԱՀԱՆԳ 4.


Գանիկ կիւպով կրնայ ըստիկ գրաւար լեզուաւ :

4 . Յարմար ատեն կամ առիր գտաւ . . . :

Զայն ժամանակ որարտազ եղիս . . . ժամանակ իւր որարտազ եղիս . . . Զայն ժամ զատեհէ եղիս . . . ; ի ճահ առեալ զայն ժամ գիսող . . . ; Պատեհ գտեալ ժամանակ . . . ; Պատեհ եղիս . . . Գուեալ ժամանակ . . . :

2 . Քիչ ժամանակ անցնելի յետոյ : Աչ յետ բազում ժամուց : Յետ սակաւ ինչ ժամանակի : Յետ ոչ բազում ժամանակաց : Յետ ժամանակի ինչ անցելոյ : Սակաւ ինչ ժամանակի անցելոյ : Յետ սակաւ ինչ միոյ : Յետ փոքր միոյ : Զինի փոքր ինչ ժամու :

Մ . ԱՍՔԱՆԱԶ



## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ<sup>(1)</sup>

### ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Գողթան երգերը կամ վիստասանութիւնք բանսատեղծական ձեխն ատկ ունին պատմական ճշգութիւն . զոր օրինակ . կը յիշեն Դոմետի ուրումն գալն Արտաշիսի վրայ , և այսու կ'ակնարկեն անտարակոյս , միաբան ընդ Տակիստսի , Ներսնի զօրավալն զԴումիտրիս կորպուզան , և ոչ զԴումետիանոս կայսր , որպէս կարծէ Խորենացին : Ալանաց արշաւանը նոյնալիս է պատմական , և կը յիշեն Սուետոն , և աւելի մանր Յովեսկոս , որ և քեմիստապատ պարանին դիսուածը կը պատմէ այս Արտաշիսի վրայ որ ըստ արտաքին պատմութեան (Տակիստս) է Տըրդատ կամ Տիրիթ , մինչ Խորենացին կը պատմէ պատմահած Տրդատայ որ իբր երկերիւր ամօք յետոյ է և՛ քան զԵրտաշէս , և՛ քան զՅովլեսկոս :

Խորենացին ուրեք կ'անուանէ վիպասանաց երգերն «Թուելեաց երգ» : Այս անուան նշանակութիւնն յայտնի չէ . սմանք կարծ եցին թէ «Թուելեաց» բառով կ'իմացուի թիւ կամ չափ , որպէս թէ վիպասանաց երգերն են թուավ և չափով բայց թիւ և չափ չափնուիր այն երգերուն մէջ :

Երգերուն արուեստն է , երգայտական բանաստեղծութեան նման՝ կրկնումն . ստուարբերութեամբ որ երգայերէնին կը բնումներն են իմաստի , այսինքն առաջին

տողին խմաստը կը կրկնուի երկրորդ տողին  
մէջ տարբեր բառերով.

« Բերան արդարոյ պատոմէ զիմաստութիւն ,  
եւ լեզու նորա խօսեսցի զիրաւունս » :

« Որպէս խոտ վաղվաղակի ցամաքեսցին  
Որպէս դաշարի խոտոյ վաղվաղակի անցցեն» :

« Տէր , մի սրտմտութեամբ քով յանդիմա-  
ներ զիս ,

եւ մի բարկութեամբ քով խրատեր զիս » :

« Բաժանեցին գհանդերձս իմ ,

եւ ի վերայ ալատմանձանի իմոյ զիճակս

արկին» :

« Բերան քո յաճախէր զչարութիւն ,

եւ լեզու քո նիւթէր զնենգութիւն » :

« Նստեալ զեղբօրէ քումմէ չարտիսուէիր ,

եւ ի վերայ որդւոյ մօր քո դնէիր զգայ .

թակզութիւն » :

Իսկ հայերէն կրկնումներն են՝ բառի ,  
այսինքն՝ առաջին տողին բառ կրկնելով  
երկրորդին մէջ .

« Երկնէր երկին և երկիր ,  
երկնէր և ծիրանի ծով :

« Ընդ եղեգան փող ծուխ ելանէր ,  
Ընդ եղեգան փող բոց ելանէր .

« Հատուած գնացեալ վարդգէս մանուկն  
ի Տուհաց գաւառէն , զիասաղ գետով ,  
եկեալ նստեալ զնրէշ բլրով . զվրտիմէդ  
քաղաքաւ , զիասաղ գետով » :

« Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Ար-  
տաշիսի ,

Տեղայր մարդարիտ ի հարսնութեան Սա-  
թինկան » :

Մագիստրոս կուտայ մեզ երդի մը մնա-  
ցորդը որ անտարտակոյս այն վիալսանաց  
երգերէն է , ինչպէս յայտնի է լեզուէն եւ  
ոճէն :

« Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի և զառաւօ-  
տըն նաւասարդի .

Զգաղել եղանց և զլագել եղջերուաց :  
Մեք փող հարուաք , և թմբկի հարկանէ-  
աք » :

Վիալսանաց գործ էր , ինչպէս հաւա-  
նական է , Տրդատայ վրայ երգն իրու « Ի  
բանս կարգի առակաց « ըստ Ագաթանգե-  
ղոսի . « իրու զսէգն Տրդատ որ սիդալովն  
առերեաց զթումբս գետոց , և ցամաքեցոյց  
իսկ ի սիդալ իւրում զյորձանս ծովուց » :

Եթէ չէ ճմարիտ և ոչ հաւանական , որ  
չենք կարծէր , մեր աեսութիւնն զծագմա-  
նէն և զուեղութենէ հայ վիալսանու-

թեան , ճշմարիտ է առանց երկրայութեան  
թէ այս սքանչելի երեսյթն Հայ ազգին  
մատար և բարոյական կենաց մէջ , այն է  
մեր աննման վիալսանութիւնն որ տեսց  
իրու հինգ հարիւր տարի . ի Տիգրանայ  
մինչեւ ի Թարգմանիչս , ամբաւ օգուտ գոր-  
ծեց ժողովրդեան լեզուին և բարուց . Ար-  
դարեւ նախանձու քրիստոնէութիւնն որ  
գծուալու տեղի կուտայ ոսոխի , հուսկ  
ուրեմն ըրաւ հալածական վիալսանութիւ-  
թիւնն իրու հեթանոսութեան մնացորդ ,  
սակայն չմարեց խապառ վիալսանութեան  
ոգին ի նպաստ լեզուին և բարուց . Թարգ-  
մանչութիւնն մանաւանդ յեւ գիւտի գը-  
րոյն . բանեց առաւելապէս վիալսանու-  
թեան տեղը , այնպէս որ թարգմանչաց  
ձեռին տակ հայ լեզուն և գպրաւթիւնը  
նիւթը միայն փոխեց և ոչ ոգին , ինչպէս  
պիտի տեսնենք արդ :

(Նարունակելի)

Ս. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

— ՀՅԵՅ —

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ<sup>(1)</sup>

Ա. Բ Ի Ե Լ Ք

## ՔԱՂԴԵԱՍԱՆ ԵՒ ԱՍՈՐԵՍԱՆ

Քաղդէասան և Ասորեսան . — Հին քա-  
ղաքակրթութիւնն , որպէս տեսաք նաև յե-  
գիստոս , երեւեցաւ գետոց հովիտը : Յա-  
րեւմտեան Ասիա , ի սահմանս Ափրիկէի , Ա-  
րաբիոյ և պարսից ծոցոյն հիւստային լոյ-  
նութեան 30<sup>o</sup> և 34<sup>o</sup> աստիճանաց միջեւ , կը  
պարզուին Տիգրիսի և Եփրատայ հովիտք ,  
Այրարատեան լերանց ստորոտը : Այս եր-  
կու գետոց միջեւ գանոււած ընդարձակ  
գաշողագետինը կը կոչուի Միջագետք (Me-  
sopotamie) : Վերին հովիտք կ'անուանուի  
Ասորեսան , իսկ ստորինը՝ Բաբելոն կամ  
Փալլէասան :

Եփրատ<sup>(2)</sup> և Տիգրիս<sup>(3)</sup> բղանելով ի միև

(1) Տես թիւ 49.

(2) Եփրատ՝ ակկատերէն Բուրսանա — Նունու , ոյ-  
սինքն մեծ գետ , որ ամփոփուելով եղած է Բուրա-  
բարթու և Բուրաթ :

(3) Տիգրիս՝ ակկատերէն Խափնա , Խափնու , ոյսին-  
քն Բաբելոնից գետ . կամ Խափկամ , Դիկլամ :  
Խոկ Պլինոս , Կուբինասու . Կուրսիոս և Ստրաբոն կը  
մեկնեն երանեան եկզ բառէն — : Մասքերօ , 127:

նոյն աւագանէ՝ նախ կը հոսեն զուգահեռաձեւ, և ապա, յիրեար խառնուելով եւ Տելթա մը ճեւացնելով՝ կը թափին ի ծոցն Պարսից կամ Նորածագ Արեւու (Նոր Մարտաթու), Եփրատ և Տիգրիս կը յորդեն ապրիլէն մինչեւ յունիս, Այրարատայ սառնամած կողերին հօսած հեղեղատներու պատճառաւ . և , գոգցես, բարերար Նեղոսի արգասարերութիւնը կը պարգեւեն իրենց հովտին (Մասքերօ, 122): Քաղցէաստան է բըլրոտ . բըլրոք հինաւուրց քաղաքաց աւերակաց բեկորք են . զորս պեղելով ի յոյտ եկան Ռւբ, Լարում և Պաշտիլու քաղաքք: Այս քաղաքաց աւերակաց մէջ գտան հնախոյզք բազմաթիւ արձանագրութիւններ: Խոկ Ասորեստան է ժայռոտ, յամարան ստուիկ փաթորիկք կը պատահին:

Քաղցէաստան և Ասորեստան հաւասարապէս յուռթի են, այնպէս որ 200 տո կիուտան ցորեան և գարի, և առաստութեան տարիներն՝ 300, որպէս կը նկրագրէ Հերոդոտոս: Արմաւենիք՝ ըստ Սարաբոնի՝ տնեանտառաներ կը ճեւացնէին. նախնիք արմաւեն կ'արտադրէին գի՞ր, քացախ, մեղք, ալիւր և այլն:

ՔԱՂԴԷԱՅԻՔ ՆԻ ԱՍՈՐԵՍՏԱՆՆԵԱՅՔ

Քաղցէացիք. — Ի Քաղցէաստան վաղութեան կը բնակէին քաղաքակիրթ ժողովուրդք: Քաղցէաստան այլազան ցեղից խառնարան էր: Հիւսիսային արեւելքան կողմէ եկան Տուրանեան՝ գեղին ցեղէ, որք կը նմանէին Ճենաց. Արեւելքէն՝ Քուեսան՝ թխագոյն, նախահարք եղիպտացւոց, եւ հիւսիսէն՝ Սէմեան՝ փայլուն մորթով՝ նախահարք Արաբացւոց: Այս խառնուրդէն ծնան Քաղցէացիք.

Քաղաք. — Քաղցէացիք քուրմք կ'ըսէին թէ 150 000 ամերէ հետէ թագաւորութիւն ունին: Թէկ սա առասպեկտ մ'է, բայց ապաքէն Քաղցէացւոց ինքնակալութիւնն է մին ի հին ինքնակալութեանց: Տակաւին պատճութիւնը զՔաղցէացւոց որոշ տեղեկաւթիւն չունի. Նորագիւտ արձանագրութիւնք պիտի լուսաւորէն պատճութեան մթին էջերը:

Քաղցէացիք արձանագրութեանց մէջ կը կոչեն պինքեանո Սումիրք և Ակկատք, որոց ինքնակալութիւնը կործանեցաւ 2300 նոյն քան դՔրիստոս:

(Հարունակելի)

ԳԱՂԴԻ ԽԱՐԱԿԱՆ

## ԶԱՆԱԶԱՆՔ

ԱԽՈՒԹԻՄՆ ԳԱՍՏԱԿԱՆ ՀՆՈՒԹԵԱՆ(1)

ՎԵՐԲԻ Ի ՏՐՈՎԱԿԱՆ ԴԻՔԱԶՆԵՐԴՈՒԹԵԱՆՑ  
ՀԱՏ ՀՈՄԵՐԻ ԵՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՅ

3. ՊԱՐԻՍԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ

Պարիս որդի էր Պրիամոսի<sup>1</sup> և Հեկարեայ<sup>2</sup>, Պրիամոս, կասկածելով իւրամուսնոյն երազէն թէ Տրովա Պարիսի ձեռքով պիտի կործանէր, ծնանելէն անմիջապէս յետոյ ընկեցիկ բըաւ. զայն իդա լեշան վերայ: Այլ արջմէ զիեցոյց զմանկին հինգ ամ, զոր գտնելով Պրիամոսի հովիներէն մին՝ Ագեղայոս անուն՝ մնոյց իբրև իւրուրոյն որդի և Պարիս անուանեց զնա: Սա երևելի կը հանդիսանար այլ հովուաց մէջ իւր գեղեցիկութեամբն և հուժկու զօրութեամբ: Իւր բոլոր աշխարհն կը բովանդակուէր իդայի գեղազուարճ բարձրութեանց մէջ և բընա՛ւ չէր բազձար բաժնուիլ անտի:

Օր մի, երբ կը զուարճանար որինդ հարկանելով լեշան վերայ, սեպացեալ ժայռի մի տակ, եղենեաց ու կաղնեաց հովանոյն ներքեւ, և իւր բոլորտիքն կ'արածէին արշառք և խաշինք: յանկարծ կը տեսնէ առ ինքն գալ Հերմեսայ՝ գից պատգամաւորին և երեք մեծ աստուածունեաց, և առ ահին կը ճեպէ ի փախուստ: Այլ ձայնեց Հերմէս ըսելով. « Քաջակերուէ՛, ո՛վ Պարիս, Զես գտաւոր գրեզ կացոյց այս գիցուհեաց, կա՛ց և տո՛ւր այս սոկեխնձորն գեղեցիկագունին ինոցանէ: Յետոյ Հերմէս մատոյց ինձորն Պարիսի և մեկնեցաւ: Խոկ գիցուհիքն արդէն աւելի մօտ եկած էին Պարիսի: Հերա և Աթենաս կը կրէին պարզ հանդերձ, սակայն Ափրոդիտէ, աստուածուհի նուազ պատուեալ, իւր մարմնոյն գեղեցիկութիւնն կ'առաւելոյց աղնիւ և գոյնագոյն հանդերձիւ, գարնանային ծաղկանց անուշահոտութիւնն

(1) Տես թիւ 5, 42

բուրելով, և իւր գանգուրք գեղեցկադյոյն ծաղկամբաք պսակուած էին և շողշողուն ոսկով զարդարուած։ Պարիս, ատուածուհեաց մեծաշուք փառաւորութեան դիւթեալ, չեր կարող դատաստան ընել գեղեցկութեան։ Վասն այսօրիկ խնդրեց պարդեւ եւ Հերա կը խոստանայր նմա թագաւորութիւնն Ասիոյ և Եւրոպիոյ, Աթենասո՛ իմաստութիւն և փառք և քաջութիւն, իսկ Ափողիսէ՝ գեղեցկադյոյն կինն։ Պարիս խրնձորը տուաւ Ափողիտեայ, Այն ատենէն Հերա և Աթենաս ո՛չ միայն կ'ատէին զՊարիս, այլ և կ'ուզէին կործանն ըլլ Տրովա։

#### 4. ՊԱՐԻՍ ՅԱՂԹՈՂ, Ի ՄՐՑՈՒԹԻՒՆՆ

Հեկարէ, շատ ժամանակ անցնելէ ետքըն ալ, չմոռցաւ իւր ընկեցիկ որդին, ոյլ կը ցաւ էր ու մեզադիր կը լինէր իւր անձին։ Իսկ Պրիամոս՝ առ ի միսիթարութիւն կատարեց թաղման մրցական հանդէմներ ի պատիւ իւր որդւոյն՝ Պարիսի, զոր մեռեալ կը կարծէր, և հրամայեց մրցանակ տալյազիթողին իւր արջառներէն գեղեցկադյոյն ցուլն։ Պատահեցաւ որ գեղեցկադյոյն ցուլն կը գտնուէր այն երամակին մէջ զոր կ'արածէր Պարիս, եւ Պարիս, որ յոյժ կը սիրէր զայն ցուլ, գնաց նորա հետ ի քաղաքն։ Անդ տեսաւ թագաւորին որդիին և Տրովայի և մերձակայ քաղաքաց ազնուատոհմ երիտասարդքն, և ուզեց ինքն ալ փորձել իւր զօրութիւնն այդ մրցական խազուց մէջ որք կը կատարուէին իւր մահուան առթիւ։ Եւ յաղթեց թագաւորին բոլոր որդւոց և նոյն ինքն չեկառի և Դէիփորոսին, ինդ այս զայրացան նոքա, և Դէիփորոս սուրբ քաշեց սպաննելու համար ինքնահրաւէր մրցութեանց եկող հովիւը։ Սակայն Պարիս փախչելով կ'ապաստանի ծնապահացան Պարիս, յաղթեց թագաւորին պուլուր ու չնորդանական անդամանացաւ Մենելլասուէն։

կ'ընդունին զայն իւրեանց առարանքն Ա.Ա. կասաննը կը յիշեցնէ ճակատագրեալ աղէտն և չի թողուր ընդունիլ զնա։ Ա.Ա. իւր խրատք, որպէս միշտ, կը մնան անլսելի։

Թարգմ. ի Յունեն

Ո. Յ. Պ.

( Տարու նակելի )

ԾԱՆՉԹՈՒԹԻՒՆՔ Թ. — 1. ՊՐԻՍՄԱՌԱՍ, ՀՀԱ-  
ՃԱԿԱՆ ՈՐ ԹԱԳԱՎԱՐ ՏՐՈՎԱԴՄՈՅԻ, ՈՐՈՒ Մ-  
ՏԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵցաւ ՏՐՈՎԱԿԱՆ մարտն, ԷՐ  
ՈՐԴԻ ԼԱՎՈՒՄԵԳՈՒՆԻ։ Իւր նախնական անունն  
էր Պոդարկէս (թեթևոտն), որ փոխուեցաւ  
Պրիամոս անուանն (փրկանառուեալ), վասնզի  
իւր Հեսիսնէ քոյրն փրկանք տալով ազատեց  
զինքն՝ երբ Հերակլեայ ձեռքն էր ինկած։  
Իւր առաջին կինն էր Արխորա, յետոյ ա-  
մուսնացաւ Հեկարէի հետ։ Հաս Հոմերի,  
եղաւ հայրյիսուն որդւոց, յորոց տասներինն  
Հեկարէին։ Պրիամին (Priamides) կրկոչուին  
իւր որդիք, Հեկար, Պարիս, Հելենոս,  
Դէկիփորոս և ոյլք։ Ծեր էր երբ Յոյնք ե-  
կան ալաշարել զՏրովա՝ մոյրաքալաքն իւր  
պեսութեան։

2. ՀԵԿԱԲԻՆ ՊՈԽՈՄԾ էր Դիւմասայ Փոխ-  
գացւոյ կամ կիսեասյ՝ արքային թրակիոյ։  
Կինելով կին Պրիամու, ի նմանէ ունեցաւ  
Հեկար, Պարիս և այլ բազում որդիներ։  
Տրովայի կործանումէն յետոյ, ի գերութիւն  
վարեցաւ թրակիոյ ափանց վրայ, իւր Պո-  
զիւզոր որդւոյն վրէծը լուծելու համար  
սպաննեց զՊոզիւմեսոտոր։ Ի շուն փոխուելով,  
ծովուն մէջ նետուեցաւ այն տեղն որ կը  
կոչուի կիսնուամու, այն է՝ Գերեզման Շան։

3. Դէիփոթիթ էր մեծ յորդւոց Պրիամու

և Հեկարեայ։ Պարիսի մեռնելէն յետոյ, ա-

մուսնացաւ Հեկնի հետ զօր առեանդած

էր Պարիս։ Տրովայի առման ատեն, սպան-

նուեցաւ ու չարաչար անդամատեցաւ Մե-

նելլասուէն։

4. ԿԱՍՏԱՆԴՐԱ ՊՈԽՈՄԾ էր Պրիամու և  
Հեկարեայ և երկուորեակ քոյր Հելենոսի։  
Իւր երիտասարդութեան ատեն, տարփա-  
ցու իրեն Ապոլոն, որոյ վրայ այնպէս մեծ  
ալաւորութիւն ըրաւ իւր գեղեցկութիւնն  
որ գուշակութեան կիրքը չնորհեց իրեն  
պատգամատուն։ բայց երբ կոյսն մերժեց  
Ապոլոնի ուրքը, ոս, չկարենալով միտնդուն  
չնորհեալ առերքն յետո առնուլ, զայն անո-

գուշ ըրաւ՝ հրաման ընելով որ մի՛շտ իւր մարդարէութիւնք սխալ համարուին և անգունուին : Տրովայի առաման ատեն , զոր ի զուր կոնխագոյն աղդած էր , Սթենասայ մեհեանն ապաստանեցաւ , այլ Ոյիլեանն էաս ի բաց կորզեց զնա դիցուհւոյն արձանէն զորով գրկապինդ փարած էր : Երբ յաղթողք բաժնեցին զաւարն , կաստղաբաժնին ինկաւ Ագամեմնոնի , և նորս հետ զնաց ի Միւկէնէ ուր սպաննեց զինքն կլիւեմնեստրէ՝ կին Ագամեմնոնի :



### ԲԱՌԱՔՆԵՆՍԿԱՆ ՈՒՂՋՈՒԹԻՒՆԲ ՆՇԱՆԱԿՈՒԹԵԱՆ ՔԱՆԻ ՄՅ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԵՐՈՒ (Տես թիւ 17)

Բասենն : Ստեփանոս կամենիցացի կը գրէ . « Բասենն , ռան , ռամբ . Յունաց . է փոքրիկ կառ ծածկեալ ի վերուստ , զոր ի վերոյ երկուց ջրւոց սմանք դնեն . լու . Basterna , Lectica . Պատ . Հայ . իրեն . ե . « Նախնեաց վեհքն բասենամբ երբեմն չրջէին » : — Քերթողական բառագրոց մէջ ալ կը գրուի , « Բասենն . դեսպակ կամ կուպա » . (լու . Cuba կը նշանակէ գլ . Litière , գահաւորակ , քա՛խրի քէլվան) : — Նոր Հայկազեանն չի յիշէր զայս բառ ի կարդին , այլ ի բառն Նուարտան խանդարեալ գրութեամբն Բազմատան : — Հ . Ման . Զախարիսեան . « Բասենն , կակուզ և վախուկ նասարան . ոճ . սէտր . իս . Canapé , Sofa » . որմէ կ'առնու նաեւ Առձեւան Բառարանն : Հ . Սրապիոն էմինեան գլ . Sofa բառի առջեւ կը գնէ . « բազմոց արեւելքան , բասենն (սէտր) » : Կ . Պօլիս հրասարակեալ Մելու Մարդի 1859 տարւոյն 21 էջը Բասենն կը գրուի նոյնակէս իրեւ աճ . սէտր . իսկ Հ . Արսէն Բագրատունի Միլոսնի դրախտ կորուսելոց թարգմանութեան մէջ , Դ . տող 305 , Բասենն կը գործածէ իրեւ բազմոց կամ գլ . Tapis . ԱՄԻՆՅ ինքեանք ի կողմ եղեալ ողն առն նուին առ ի հանգիստ ի վափիկի սիզալտուսկ ծաղկանըկար ի բասենունն » :

Բառ իս՝ Բասենն կը նշանակէ տեսուկ մը ահաւորակ կամ դեսպակ Դ . գարու , որու

կը լծուէին ջորիներ , լու . Basterna . (տես Antony Rich (1), Dictionnaire des Antiquités romaines et grecques): Այսաէս կ'իմանան և Ստեփանոս կամենիցացի եւ Բերթողական բառագիրքն , որոնց մեկնութիւնները տեսանք վերագոյն : Այս Basterna բառէն կ'ենէ գլ . Basterne , տեսակ մը սայլ Ծեալյեզանց , որ ի գործածութեան էր ի Գաղղիա առաջին ցեղին թագաւորաց ժամանակը , և որուն համար կըսէ Հ . Սրապիոն էմինեան . « կառք ինչ առ նախնիս » , բասենն բառը ալահելով Sofar : Բասենն երկու տեղ կը գտնուի ի գիրս նախնեաց . ահաւասիկ օրինակիներն . « Ո՞ գարձեալ միասից առնէ զրագումն , որ գահաւորակաւն և լիտեաւ (2) և չորեկօք կրի , և զսկեհուռ նուարտանսն զրասիւամբն տարածանէ , եթէ որ համովի եւ պարկեշտութեամբն գնայ » . Ասկեր . Երբ . իլ . էջ 552 . — « Տիկնայք վասիկասունք Հայոց աշխարհի նոր գրգեալք և գգուեալք էին յիւրաքանչիւր բասենունն և ի գահաւորակի , հանապազ բակ և հետի երթային ի տունս ազօթից » . Եղշ . Բ . էջ 358 : Հ . Ստեփանոս Վ . Եազըճեան հազրուեց ինձ որ առնակիս լեզուի մէջ բասդարաւ և Բըրասիքա կը նշանակեն անկազին , գալար խոսերու գորգ , գլ . tapis de gazon , որով եւ Բասենն ընդարձակ առամամբ կրնայ գործածուիլ բազմոցի մաքով : Կարելի է որ Բասենն և բասդարաւ կամ բասդիքա ազգակից բառեր ըլլոն , բաց Ասկերերանի և Եղիշէի վկայութեանց մէջ Բասենն յայտնապէս գեսովակ կամ կառք կը նշանակէ , և ոչ թէ բազմոց , ապարէ կամ sofa : Թերեւս սանսկրիտ բասդարաւ և բասդիքա բառերուն աւելի մերձաւոր ըլլոյ բառն Պատաս :

8 . Բիրէն : Ստեփանոս կամենիցացի կը գրէ . « Բիրեան , խոս րժշկական . լու . Meophyllum , Apiastrum . Գաղիանոսի բառք »

(1) Ահաւասիկ Ահաւասի Ռէշի խոռքերն . « Basterna sorte de palanquin , destiné particulièrement aux femmes . C'était une voiture fermée , traînée par deux mules , un devant et l'autre derrière attachés chacun à des brancards séparés » .

(2) Ակար բառն հսու նոյն նշանակութիւնը ունի բնէ որ լու . Lectica գլ . Litière . ոյսինքն՝ գահաւորակ

— Նոր Հայկազեանն . « Բլիբէն կամ Բլիբեան , որպէս թէ բլիթ եղեալ . յն . դի՛լու լու . Callus . կոչտացեալ մասն մորթոյ մարմայն . նասր . Գաղիանոս » : — Հ . Ման . Զայկալախեան . « Բլիբէն կամ Բլիբեան , գաւառական բառ . կոշտացեալ մասն մորթոյ մարմայն . նասր . իտ . Սալլո » : Նոյնպէս Առձեռն բառարան նասր կը մեկնէ : Հ . Սրապիոն Էմինեան ալ գղ . Cal. Col , Du- rillon . Oignons բառերուն առջև կը գնէ . « Բլիբէն . (նասր) » :

Բառ իս՝ Բլիբէն է գղ . Fenugrec կոչուած տունկն , որ հայերէն Ա՛լսուի նաեւ Բլիբենի , Հացհամեմ : Գաղիանոսի բառերուն մէջ կը գրուի . « Տեղիս . Բլիբէն » . Տեղիս յն . դիլիս և լու . Telis կոչուած անկայն անունն , որու գղ . կ'լսեն Ֆենուր . բայց Նոր Հայկազեանն կը սխալի կարծելով թէ Տեղիս ըլլաց յն . դի՛լու , որ է գղ . Callosité , այսինքն կոշտացեալ կամ բառացեալ մասունք մարմայ : Բլիբենի կը յիշուի Ամիրառլվաթի Անդիտաց անպէտ գրոց մէջ . « Բլի- բենի , որ է հացհամեմն . որ է հասաթ ըլ- սավառն » : — Իսկ ոճ . նասր բառի համար ունինք գաւառական կանկուուկ :

9 . Զոյգուսա : Ստեփանոս կամենիցացի կը գրէ . « Զիւզուսա . Յունաց բառ . կը շապետ . առ հինան էր , որ նախ քան զգը- տանիլն արծաթեայ և ոսկեայ գրամացն , զորինձ ի թուշակ զինուորաց կշուէր , և հա- յէր զի խարէութիւն ինչ ի գրամա լի- նէր . լու . Libripens , Zygostata . Մ . Խորեն . Բ . կ . « Ընդ այն ժամանակս առաքեաց (Ադ- րիանոս) զօր ծանր զկողմանիք Ասորեստան- եաց , և մերոյն Արաւաշխափի հրամայեաց երթալ ի Պարսս հանդերձ իւրովք զիւզու- սաօք . զորոյ զէետ քարտուլարութեամբ լեալ այս այր , որ զայս պատմաւթիւնս եա- մեզ , հանդիսի Արաւաշխափի ի Մարս . ի Սո- հունդ անուանեալ տեղովոց » — Նոր Հայ- կազեանն կը գրէ . « Զոյգուսա . բառ ան- յայտ . թուի Զոյգ ոստիկանաց . կամ զոյգ ոստուցեալ ի գործ պատերազմի . այսինքն նիզակակից , հեծեալ , տապետ , ապատոր- եար , համհարպ , համահարպ . եօլտաւ » : — Հ . Ման . Զայկալախեան . « Զոյգուսաք . թուի զոյգ ոստիկանաց , կամ ապատորեար , գունդ ապատաց , ասպետաց . իտ . Corpo de' no- bili . corpo di guarbia reale » : — Իսկ Առ-

ձեռն Բառարանն . « Զոյգուսա . պատե- րազմակից » : — Հ . Արսէն Բագրատունի իւր Գաղղիերէն Քերականութեան մէջ (Ս . Ղազար , 1821) երես 99 , Aide de camp բառի առջև կը դնէ Զոյգուսա , (որմէ կ'առնու նաև Ա . Գալֆա իւր Հայերէն- Գաղղիերէն բառարանին մէջ,) և ի Հայկ Դիւցաղներգութեան ևս , Զ . տող 743 , Զոյ- գուսա գործածած է նոյնուիսի մոռավ . « Ելցես ապա , Մանաւազ , վազիւ վաղ քաջ ընդ առաւուս

ի առւն նորա զէետ նորին քոյտի արի զոյ- գուսաօք » : Բառ իս՝ ուզիլ է Ստեփաննոս կամենի- ցացոյ առւած մեկնութիւնն , և սխալ միւս երեք բառարանացը : Զիւզուսա<sup>(1)</sup> է բառ յոյն զիլուսդա՛դիս զիլուսդա՛դոս , որ կը նշանա- կէ , կշուզ , զիլո՛ս բառէն որ է կշու : Նոյն է և լու . Zygostata , Zygostates , զոր այս- պէս կը մեկնէ Տիւ Գանժ իւր Միջին և Ստարին Լատիներէնի բառարանին մէջ (Glos- sarium mediae et infimae latinitatis) «magistratus per singulas civitates a Ju- liano constitutus qui exortas de solidis controversias dirimeret» : Իսկ Վիկուոր Լանկլուա Խորենացւոյն վերոյիշեալ հատ- ուածը այսպէս կը թարգմանէ . «Adrien ordonna à notre Ardaches d'aller en Perse avec les nobles de sa garde» , եւ ի ծա- նօթութեան կ'ըսէ . «Le mot Zioukosdad , qui ne se rencontre que dans Moïse de Khorène , n'a pas de signification bien pe- récise » :

ՆԱՐԱՅԻ ՅԻՒԶԱՆԴԱՅԻ

(Տարունակելի)

(1) Այս է հարազատ ընթերցուածն առա ընթարելա- գոյն օրինակաց Խորենացւոյ Պատմութեան , համե- մատ ուզզագրութեան յոյն բառին , և ոչ թէ Զոյ- գուսա :

Արտօնաւէր Ա . ՍԱԳԱՅԵԱՆ

Տնօրին - Խմբագիր

ՄԻՀԱՐԱՆ ԱՄՓԱՆԱՋ

Տպագր . Եւան Կ . ՊԵՐՊԵՐԵԱՆ

Կ . Պօլիս , էսկի Զասրիէ հաստէսի , 61 .